

# ԱՐԵՒԵԼԱԳԵՏԲ ՅԵՒՐՈՊԱ

(Տես յէջ 350)

**Ա**յս յօդուածոց այն հայագիտոց վրայ որ գերման լեզուով գրեցին, յաւելուլ արժան է տեսութիւն մը նուազերես լոյս տեսած քերականութեան վրայ հրատարակելոյ առ Հարալէրճնիս Այս փոքրիկ գրուած կը ձևացընէ երեսնեւորոգ հինգերորդ հատոր Մատենադարան չեչուազիտական կոչուած շարք մը գրուածոց, յորում արդէն երեցան համառօտութիւնք և թարգմանութեան հրահանգք աշխարհիս վրայ տեսնէն աւելի ընդհանուր եղած լեզուաց հատորը 2. 50 փր. չափաւոր ցնով, Հայերէն քերականութեան հեղինակն, Կարլ Կէնզ, արդէն նոյն հուաքման մէջ հրատարակեք էր սինէական լեզուի քերականութիւն մը ք իսկ նկատմամբ այս հատորին՝ պատուական զործակից օժանդակութիւն մը տնեցաւ ի Հարց Մխիթարեանց միէննականաց, ոչ միայն քերականութեան ռազգրութեան, այլ նաև ձեռագրին մերթաքնութեան և սրբագրութեան ։ Երկու մասն կը բաժնուի այս գրուածք, առաջինն՝ (7-80) հին լեզուին կամ գրարարին վրայ կը խօսի. երկրորդը արդի լեզուին, բայց միայն արևմտեան գրաւոր լեզուին (91-196) ։ Չենք կրնար բաւական բութեմ թէ ինչու արևելեան լեզուն տեղ մը գրուած չէ այս քերականութեան մէջ, իբրև է որ հեղինակին ընտրած սահմանը չի ներեր նմա երկար ու ընդարձակ հատոր մը գրել, բայց քանի մի էջ բաւական էին նմա համառօտիս նշանակելու Ռուսիոյ Հայոց լեզուին ընդհանուր յատկութիւնները ։ Մեզ կը թուի թէ լաւ կ'ընէր Կէնզ, եթէ իր գրոցը մէջ յաւելուր փոքրիկ մատենախօսական ցուցակ մը՝ առոնց համար որ քիչ մը աւելի հեռուն երթալու կամք ունին հայ լեզուին ուսման մէջ ։

Բաց ի այս թերութիւններէն, մեզ համար աւելի ցաւալին այն է որ գրարար լեզուի վարդապետական բացատրութեանց մէջ մեծագոյն պակասներ կան, որովհետև հեղինակը խօսք մը չընէր ոչ մասնականց և ոչ լեզուական գարձուածոց կազմաւորութեան վրայ. խիստ անկատար է անկանոն բայից ցուցակը, որ միայն հնգետասան թուով կը բովանդակէ, և այսպէս հեռուարար ։ Իսկ նկատմամբ իտալական-հոռովական գրերով գրուած հնչմանց, շատ պակասարք են ուղղութեան և ճշդութեան կողմանէ... Որովհետև գրքին նպատակն է առանց ուսուցիչ սորվեցընել լեզուն, մեզի կ'երևնայ թէ աւելի ջանք և մտադրութիւն ըլլուընէլու էր հնչման նկատմամբ ։ Ատնցմով հանգեա՞ծ, մեծ օգնութիւն կրնայ մատուցանել այս երկասիրութիւն, և փափաքելի է որ նորանոր հայագէտներ երեցընէ ։

\* \*

Շարունակենք մեր օւսումնասիրութիւնը ։ Եթէ ուզենանք ժամանակագրական կարգով խօսիլ ռուս հայագիտոց վրայ, պէտք էր որ յառաջ քան զամենեւին յիշատակէինք Յովսէփ Յովհաննիսով անձի մը ձեռքով եղած թարգմանութիւն մը խորհնացոյ Պատմութեան և Ախարհագրութեան. (ի Պետրբուրգ, 1809) ։ Այդեքանոցք Ա կայսեր նուիրուած է այս զբոսածք, և երկու մասն կը բովանդակէ. առաջինն յէջ Ժ+356+ԺԶ, և երկրորդն՝ Չ+242—Ը ։

Յառաջ խօսեցանք Պետերբուրգի կայսերական Գիտութեանց ձեռքով հրատարակուած Բրտեի և Լանդլուայի երկասիրութեանց վերայ ք յաւելցընենք նաև Շոպէնի յիշատակագիր մը Հայաստանի մէջ բնակող ժողովրդոց

ծագման վրայ, ընթերցեալ է 6 մարտ 1840, և որոյ համառոտութիւնը կը գտնուի է Յիշատակագիրս Ակադիմիոյ, ի հատորն Ը յէջ. 16—20, ու կորգանովի թուղթ մը առ Ակադիմիայն՝ Հայոց պատմութեան և մատենագրութեան այլ և այլ նիւթոց վրայ, ընթերցեալ է 16 սեպտ. 1842 (ի Յիշատակագիրս Ակադիմիոյ, Հատոր Ա. էջք 59—69) :

Կայսերական Ակադիմիոյ պատմական—բանասիրական դասակարգին մէջ երեցաւ ի հոտորն թ. (1852, յէջս 118—134) համառոտութիւն մը հայկական քերականութեան, առաւ բացատրութեամբ և հետեւեալ խորագրով. Տարեք հայկական (гаѣкан ?) շեղոչի, կամ գործնական եղանակ դիարարկեցուցաւ այս շեղոչի նստումը : Բերոյիէֆ, այս պզտի երկասիրութեան հեղինակ՝ Պետերբուրգի համալսարանին մէջ հայերէն լեզուի ուսուցիչ էր, և կ'երեւի թէ շատ տարիներէ ի վեր Բրոսէ յանձնարարած էր նմա աշխարհիկ կամ իօսուած լեզուի քերականութիւն մը յօրինել : Այս նկատմամբ կրնան աչքէ անցուիլ Բրոսէի նախապատրաստական սեղեկութիւնը՝ որ տպագրուած են ի Յիշատակագիրս Ակադիմիոյ (Հատ. Գ. 1345. Հատ. Գ. 1846). ի 1846 գրուած երրորդ սեղեկագրին մէջ կը հետևեցընէ Գեմիզոֆի սահմանած կէս միջանակը պատկանեցընել, 2, 500 բուբլ. և այս միջանակ 1851ին հրատարակուեցաւ ընդհանուր նիստին մէջ ի 24/12 մայիսի, և այն ատեն երեցաւ Բրոսէի չորրորդ սեղեկագիրը... Բերոյիէֆ կարպոց իր գրուածքը Ակադիմիոյ Պատմական—բանասիրական նիստին մէջ (ի 1 հոկտ. 1851) և յորում որոշուեցաւ տպագրել իր Յիշատակագրոց (Bulletin) կարգին մէջ...

Անցնինք յիշատակել Կ. Եզովի, ի պաշտօնարանէ Հասարակաց կրթութեան, աւելի կարևոր գրուածները : Ռուս կամ հայ պարբերական գրուածոց մէջ 1857 էն ի վեր հրատարակած հատուածոց մէջ, մասնաւոր յիշատակութեան արժանի կը սեպենք ուսումնասիրութիւն մը ի վերայ վարդապետաբեկան մոզոց Պարսից : Լազարեան ուսումնարանին մէջ առանձին ընթացք ըրած ատեն յօրինեց

Եզով այս երկասիրութիւնը, և ի 1858 հրատարակեց յՈրագրի Նախարարութեան հասարակաց կրթութեան ի առաւ լեզու. և որոյ համար արժամի մետալ ընդունեցաւ : Հետեւեալ տարին հրատարակեց իւր բանամրցութիւնն՝ վարդապետի կամ մագիստրոսի (magister) աստիճանն ընդունելու : Ընտանեկան կեանք նախնոցն Հայաստանի, որ և առաւրեւնէ թարգմանեցաւ ի հայ : 1884 ին Եզով թարգմանեց ի հայ՝ Լեհաստանի լատին քարոզաց երկու գրուած, ու կոչեց զայն Բանի միտաբան Լեհաստանի Հայոց ընդ եկեղեցւոյն Հոսովայ, դնելով ի պլուս գրոցն 65 էջերէ բաղկացած յոտաբան մը Հայաստանի մէջ կատարուած դէպքերուն վրայ՝ ուրովք բունագատեցան ի գաղթականութիւն : և Լեհաստանի Հայոց վիճակին և վրանին յարցուած կրօնական հարածանաց պարագայից : Հեղինակը կը յաւելու զնել քանի մը հասուածներ ի գրոց Առաքել պատմելի, որոյ երկասիրութեան նոր և լիակատար տպագրութիւն մը եղեր էր յԷջմիածին, 1885ին : Ատորիկ պատմագրին գրուածքը տպագրեց Եզով, մետասանբուրգ դարու պատմելի, իւր մատենալարանին մէջ զանուած գրչագրի մը համաձայն. 1887ին Ղեւոնդեայ երիցու (Ը դար) պատմական գրուածը, երկայն ներածութեամբ մը ի վերայ Արտաքոցոց աշխարհակալութեանց՝ ըստ պատմչաց Հայոց, և անոնց վերաբերութեանց ընդ նուանեալ ազինս : Իսկ ի 1891՝ տպագրել տուաւ զգաղղիական ժամանակագրութիւն Գարդիլի (ՃԳ դար) 81 էջ նախարանութեամբ ի վերայ Կիլիկիոյ, ժամանեղջ Հայոց յերկիրն : հոն հաստատուած հայկական թագաւորութեան սկզբնատորութեան, վերաբերութեանց ընդ իտալիկան և ընդ քահանայապետաց Հոսովայ, և պատճառաց անխնայն : Կը յանձնարարենք մեր ընթերցողոց այս կարևոր հրատարակութեանց ընթերցումը, և կը յուսանք թէ ինչպէս Պատկանեանի և Էմիլի քանի մը գրուածքներ, ասոնք ալ սխիթ թարգմանուին եւրոպական լեզուով մը :

\* \*

Չենք ուզեր յերկարել մեր խօսքը Գե...

րութէ Պետրոսեան Պատկանեանի կենսագրութիւնն ընելով. արդէն բստ բաւականի մասնոթ է այն մեր ընթերցողաց, և երկու տարի յառաջ Ղեկեղևիքի մասնաւոր գրքայկով մը հրատարակեց, ի տարբանի Պետրբուրգի Գիտութեանց Ակադեմիային, և որոյ թարգմանութիւնը գրիչը օրագրիս մէջ:

Ենեալ ի նոր Նախնական (սա. Գոն գե. սով) ի 4 մայիսի 1833 և հորեղբորդի հըստ չականուն ազգային բանաստեղծին Ռափայելի Պատկանեան: Նախնական ուսմանց ընթացքն ըրաւ ի գիմնագիտին Ստաւրոպոլի և շարուանակն ապա յՌուսուճարանին Լազարեանց ի Մոսկուա: Անի 8, էջըս ի համալտարանն Գորպատի, ուր կեցաւ մէկ ու կէս տարի: Քիչ մը ժամանակ ի Պետերբուրգ գեղերէլէն ետք, անցաւ ի Կովկաս ու Ստաւրոպոլի գիմնագիտին մէջ մասնագիտութեամբ զբաղեցաւ: Տերոտքեան օրագրին մէջ հրատարակեց հատուած մը Երզնթաբանութեան միտք ընդհանրապէս և Կանաէմիրի երգիծանաց լրաց լրաց (1853 թիւ 2, էջը 11—18): Նախապէս թարգմանութիւններ ըրած էր ի հայ Հանէի, Եիլէրի, Կէօթիէի, Բերանգէրի, Թոմաս Մուրի քերթուածոց հարուածներ. 1853 ին Մանկավարժական կանաթին մէջ ընդունուելով՝ փիլիսոփայական պատմական ճիւղին մէջ գրուեցաւ, և մասնաւոր կերպով հետամուտ եղաւ ի մշակել առաջ, գաղղիական և գերմանական բանաստեղծութիւնն սովորելով նաև զանգլիական և զիտալական լեզուս: 1855—1857 տարիներու մէջ սպք և այլ բանաստեղծութիւններ շարադրած է, որք յետոյ հաւաքուելով ի մի հասար հրատարակուեցան Գանաթ Գարիպա (արաբերէն վարդարան քերթուածոց) կեղծ անուամբ: 1851 ին տարուեց իւր ընթացքը ի Մանկավարժական կրթանոցին և դարձաւ ի Կովկաս՝ Տիֆլիսի մէջ ուսուցչութեամբ զբաղելու: Հետեւեալ արարին արձակուրդով երթալով ի Պետերբուրգ՝ ամուսնացաւ ընդ Աննայի Աղաթնոսով, որ պատար էր Ալիմով Գուրթովի Աղաթնոն հայ քահանայի: 1860 հրատարակեց գաղղիարէն լեզուով զՅաջակ հայեքրին մատենագրութեան ի սկզբանէ չօրրոյր դարտը մինչ ի կէս եօրնևտասներորդին (Մա-

talogue de la littérature arménienne depuis le commencement du IV. siècle jusque vers le milieu du XVII. e) ի Յիշատակագրութեան պատմական և բանասիրական մասնին Գիտութեան Ակադեմիոյ. (Հատ. Բ. 49—91). 1861 ին յաշորեց Բերայիէֆի, որ Պետերբուրգի համալտարանի հայ լեզուի ուսուցչութեանէ իւր հրատարական օտուաւ. և նոյն տարուէն հրատարակեց թարգմանութիւն մը ի ռուս լեզու Արշակեհց պատմութեան Մովսիսի Կազանկատուացոյ, ասաներորդ դարու մասնագրի, ծանթութեամբք և յաւելուածներով, զոր և սոպագրեց ի սոպագրեան Գիտութեանց Ակադեմիոյ. և որոյ լրաց քննադատութիւն մը ըրաւ հմուտ Պ. Ի. Լէրքի Յիշատակագրութեան կայսերական ընկերութեան Ռուս հնախօտութեան. (Հատ. Գ. 479—499). 1862 ին հրատարակուեցաւ իւր ռուս թարգմանութիւնն Սերբուի Պատմութեան ի Հերակի, հայ մատենագրի Եօթներորդ դարու, (էջը ԺԶ—216), և նոյն տարուին նախ Դևանդեայ երիցու Արարաց ամիրայտաց պատմութեան (էջը ԺԲ—168), 1863 տարուէն ներկայացոյց իւր քու ընամրցութիւն (thèse) մագիստրոսի աստիճանի ընդունելութեան, իր Պատմական մաշակ հարստութեան Սաղանեանց (Essai historique sur la dynastie sassanide) ըստ տեղեկութեանց քաղեցոյ ի հայ պատմագրաց: Այս օւսումնասիրութիւն հրատարակեցաւ նախ ի ռուս լեզու Հնախօտական ընկերութեան գրուածոց արևելեան մասին մէջ, և յետոյ Եւրոպատ Պրիւքով թարգմանեց ի գաղղիարէն և սոպագրեցաւ յԱխիական օրագրի, ի 1866 (Հատ. Ա. 101—238), և նոյն օրագրին մէջ ի 1868 (Հատ. Բ. 304) քննապատմութիւն մը ըրաւ Լանգլուս:

Ի ռուս Համայնագիտակ քատարանի հրատարակելոյ ի 1861—63, Պատկանեան հասաւած մը քրաւ Հայոց պատմութեան, աշխարհագրութեան և մասնաւորութեան լրաց: 1864 ին վարդապետի օսմանց աստիճանն ընդունեցաւ ի շնորհս բանամրցութեանն ի ռուս լեզու, որ այս խորագիրն ունէր, Հնախօտագրիսն ի վերայ կազմութեան հայ լեզուի (էջ ի Գ—106), թարգմանեցաւ ի գաղղիական:

բէն յԵւարթտ Բրիգորէ (Recherches sur la formation de la langue arménienne), և Եդ. Գիւլօրիէ բաղդատելով ընդ բնագրին ծանօթութեամբը հաստարակեց յԱսիական օրագրի (Ջր շար, Հատ. ԺԶ, 1870), Մտա. դիր ընթերցանութեան արժանաւոր է քննադա. տութիւնն զոր գրուածքիս վրայ հաստարակեց ֆ. Յուստի և Göttingische Gelehrte Anzeigen, 1866, էջ 991-1000. և ինչ որ նոյն նկատմամբ ըստ է. Ռիւնան ի տե. ղեկագիրն ասիական ընկերութեան մատուցելոյ ի 28 յունիս 1870. Պատկանեան կը ղնէ զհայերէնն ի թիւս իրանեան լեզուաց, « մասն զի նոյն մասնաւոր ձայնական ա. ոանձնայատկութիւններն ունի, կ'ըսէ, որ կը զանազանն զգենտ ի օանսկրիտ լեզուէ », և սակայն ի յաճորդ իջին կը յաւելու. « Քանի մը դիպուածոց մէջ հայկական լեզուն ձայնագիտական տեսակիտով շատ աւելի հին է քան զպարսկին » . և այս ըսածին՝ ապա. ցոյցներ մէջ կը բերէ : Երանօթ է յայլուստ որ հմուտ ուսուցիչն բոլորովին թողուց ապա զիրանեան վարդապետականն. Տես « Տեղի հայկականէն ի դասակարգի հեղինեղոսական լեզուաց » հաստարակելոյ ի ռուս լեզու ի շարս վաստակոց կայսերականաշխարհագրա. կան ընկերորէան, 1879. և որ թարգմա. նեցաւ ի գերման և ի հայ լեզուս :

Այս երկասիրութեան ներածութեան մէջ Պատկանեան իրաւամբը կը պնդէ ի վերայ կարեւորութեան գաւառաբարբառոց, որոյ ար. ղէն ակնարկութիւնն ըրած էր Ջրպետ յԱ. սիական օրագրի (էջ 139-146 գաղղիական թարգմանութեան, Չ շար, Հատ. ԺԶ, 1870) : Կը համարի թէ հայ դրաբարը Ա. բարատեան զաւառին սովորական արբուճական լեզուին վրայ հիմնուած է, որ ուսուանիկ կը կոչուէր, (պարսկ. տարի-շեջու արբուճեաց). և թէ չորրորդ դարու սկիզբը, այս պաշտօնական լեզուն եղաւ միակ գրականական լեզու, և հինգերորդին մէջ՝ զիւտ կամ կատարելագոր. ծութիւն հայ այբուբենին, միանշաղով ստ. սուածաշունչ զրոց թարգմանութեան հետ, գործածութիւնն ընդհանուր ըրաւ բոլոր երկ. րին մէջ. անանկ որ բացարձակապէս գործ. ածուեցաւ հայկական մատենագրութեան ու.

կեղէն դարու հեղինակներէն : Ուստի զդրաբար հայերէնը ոչ երբէք ազգային ու կենսական լե. ղու մը եղած է. և որ առաւել նկատելին է, երբէք աճումն կամ զարգացումն (développement) ունեցած չէ, այլ միշտ անշարժ ու կայուն (stationnaire) իբրև մեռնալ լե. ղու մը : Եթէ ուզուի՝ կարելի է հետաւոր նմանութիւն մը գտնել համեմատութեան ընդ կազմութեան գերման լեզուի, որ նոյնպէս դիւանագիտութեան մէջ գործածական լեզուէ յառաջապայծա է : Արարատեան ուսանիկ լե. ղուին հետ պէտք էին ըլլալ այլևայլ աշ. խար հիկ գաւառաբարբառոց, և աշխարհա. քար անունը արժան էր հաւաքաբար հաս. կընալ : Նոյն իսկ Հայաստանի բազմաթիւ. ծեան երկիրը՝ թուի թէ բաւական պիտի ըլ. լար այս ենթադրութիւնը արդարացընելու հա. մար : Գանուած են արդեօք մատենագիրք որ այս գաւառական բարբառներուն մէկովը գրած ըլլան : Մենք չենք գիտեր զայս, և եթէ գիտնալու ալ ըլլայինք, անկէ մեծ շահ մը չիկար մեզի համար, որովհետեւ ընդօրինակողք զանոնք զրաբարի վերածած պիտի ըլլային : Բայց բա. րեբաղդաբար լեզուի գիտութեան շահուն հա. մար, զեռ կարելի է մեզ գաւառասիրել յար. ղի գաւառաբարբառները, որ անշուշտ հին լե. ղուաց սերունդք են, յորոց եթէ մարբերք ինչ որ ներմուծուեր են ի զրացեաց կամ յարշաւանաց, նկատելով նաեւ խաշակրու. թեանց անցքը, ուրիշ լեզուաց վրայ տես. նուած այլ և այլ փոփոխութիւնք ի նման. օրինակ առիթս, կ'ապացուցանեն թէ քիչ ե. տարբերութիւնն հին գաւառաբարբառի մը ու իրեն արդի ներկայացուցին մէջ : Արդէն չորեքտասաներորդ զարու մատենագիր մը՝ Յովհաննէս Եզնկացի, Գիտնեսխոսի թրա. կացոյ քերականութեան մեկնութեանը մէջ, ութ հին գաւառական լեզու կը հաշուէ. Ա. կորճայք ( Մոկք ? ) Բ. Տայեցի, Գ. Խովթայեցի, Դ. Սպերի, Ե. Չարրորդ Հայոց՝ որ արեւմտեան Հայոց լեզուն էր, Զ. Սիւնեաց (Չօկ), Ե. Արցախոյ, Ը. Ու. սանիկ արարատեան. և կը յաւելու՝ թէ զը. բական դաստիարակութեան համար՝ կը բուէ այս վերջին լեզուն : Սակայն մետասաներորդ զարէն կը գտնուին ի հայ մատենագրութեան

այլ և այլ էջք, նա և ամբողջ նաք՝ աշխարհիկ լեզուով գրուածք: Պատկանեան հետեւեալ գաւառաբարձութիւնը կը դնէ՝ մեզի ծաւնօթ գաւառաբարձոց համար. նախ, Արարատեան կամ Կոլկասի բարբառը, որոյ մէջ պէտք է սեպել երկրորդական գաւառաբարձաք՝ որ ի գործածութեան են ի Ռուսիա և յԱնգրակովկասեան գաւառս. երկրորդ՝ Տփղիսու գաւառաբարձաք. երրորդ՝ արևմտեան հայկական կաւառաբարձորք՝ զոր կը խօսին Եւրոպիոյ Հայք, և Ասիոյ Տանկաստանի մէջ բնակող Հայերէն մաս մը, և գրեթէ 30, 000 Հայք ի Ռուսիա, (ի Խորմ, Նօր Եփեսոսեան առ Գոն գետով և ի Բեսարաբիա). չորրորդ, Վանի գաւառաբարձաք, հինգերորդ, Մակաղք. վեցերորդ, զոր չի նշանակեր հեղինակն. եօթներորդ, Սասունցոց լեզուն ի լեւրին Տարոսի. ութերորդ, Բէլլանի գաւառաբարձաք ի շրջակայս Աստիքայ, իններորդ, Չէլձունի կամ Ուլնիոյ լեզուն, ի լեւրին կելիեան Տարոսի. տասներորդ, Զօկերու բարբառը, զոր Ապուլեցիք ու Գարապաղի քանի մի գիւղերու մէջ կը խօսին. մետասներորդ, Գողթան բարբառը, և երկոտասներորդ, Հին Զուղայի ու Հնդկահայոց մէջ գործածական լեզուն: « Այս երկոտասն գաւառաբարձոց մէջ, — կը գրէր նոյն աւտան Պատկանեան, միայն երեք առաջինք մեզի քաջ ծանօթ են » ու ջանաց անկէ ետքը զանոնք ալ ծանօթացնել: Ուտի 1865 ին զրկեց առ ուսուցիչն Հինր. Պետերման ի Բեռլին Ագուլեաց լեզուին վրայ տեսութիւն մը, որ գերման լեզուով հրատարակուեցաւ ի Monatsberichte ուսումնասիրութի Ակադեմիոյ Գիտութեանց ի Բեռլին; ի գաւառաբարձի փիլիսոփայական, պատմական սուրմանց ի 26 նոյեմբերի, 1866 (եր. 727-744): Հիմայ աւելի ծանօթագոյն է մեզ այս գաւառաբարձա շնորհիւ ընտիր երկասիրութեան Սարգսի Սարգսեանց ի Լազարեան նմարանէ, և որոյ խորագիրն է Ագուլեացոց բարբառք, ապ. ի Մոսկուա ի 1883: Ի 1869 Պատկանեան հրատարակեց ի ուսա բարբառ Հետազոտութիւնը ի վերայ գաւառաբարձաոց հայ լեզուի (Պետրբուրգ, 110 էջ.) և որոյ վրայ 1875 ին աւելցուց՝ նոյնպէս ի ուս,

« Նիտք ուսումնասիրութեան հայ գաւառաբարբառոց. Ա. Եփեսոսեանի գաւառաբարձաք էջ ԺԶ-140. որ ուրիշ նիւթերի գառ կը պարունակէ երեք վէպ Ռափայէլ Պատկանեանի, որ թարգմանուեցան ի գերման յԱրթիւր Լէյստէ ի Հայկական մատենադարանի Արգարու Յովհաննիսեան (սոպար. ի Լեյպցիգ առ Գ. Փրիեթարիս 1886): Բ. Մշոց բարբառը (էջք ԺԲ-72) հանքերէ արձակ լեզուս գրուած միպատանականս: Սասունցի Գաւիթը՝ ըստ բնագրին հրատարակելոյ ի 1874 ի Մրտանանեանց Գարեգին Վարդպետէ Գրոց և բրոց կոչուած երկասիրութեան մէջ, կարելի է համեմատել այս միպատանութիւնը ուրիշ ժողովրդական միպատանութեան մը, Մհերի Գուս ոտանաւոր քերթութեան հետ՝ հրատարակելոյ յԱրեղեանէ ի Շուշի, 1889 (էջք 64), ինչպէս նաև « Լէօնիի » մէկ հատուածը այս նիւթին նկատմամբ Մոսկուայի Պատմական ու Գրականական հանդիպի մէջ, և առանձինն ապա գրուած առ Մկրտչի Բարխուդարեանց, ի Մոսկուա, 1891, էջք 42: Ո՞վ գիտէ թէ պիտի չըլլայ օրը մը՝ յորում կարելի ըլլայ ի մի հուարել հայկական գրեցողական քերթութեան մը՝ բերնէ բերան աւանդութեամբ պահուած, ինչպէս փինեաններու Գալէփլայս քերթութեանը:

Քանասիրական ուսումնասիրութիւնք են Պատկանեանի հետեւեալ երկասիրութիւնք. « Հայերէն լեզուի բառարան մը շինելու նիտք. մասն Ա (1882), մասն Բ (1884) ի առ լեզու. Գանի մի խօսք՝ Կոլկասի Յիմկաններու լեզուին վրայ, ի Պետրբուրգ 1887, նոյնպէս ի ուս, և որոյ վրայ տեսութիւն մը ըրաւ Հանուշ թ. Wiener Zeitschrift für die Kunde des Morgenlandes, ի 1887, և ուրիշ բանասէր մ՛ալ, Կ. Ե. ի Յիշատակագիրս արեւելեան բաժնի ուս Հնախօսական ընկերութեան, ի հատորն Բ (էջք՝ 147-157):

Գառնանք իր երկասիրութեան որ Հնտագոտարիւնք ի վերայ կազմութեան հայերէն լեզուի խորագիրը կը կրէ. յորում ներածութեանէ մը ետքը այն գաւառաբարձաւներու վրայ զոր յիշատակեցինք, հեղինակն քանի

մի գաղափար կը յայտնէ մեքորպեան այրու-  
 բենին ծագման կամ սկզբնաւորութեան վրայ :  
 Էմին՝ զրուածքի մը մէջ Հայկական այրու-  
 բենից վրայ, որ Խորենացոյ պատմութեան  
 առաջ թարգմանութեան մէջ զրուած յաւե-  
 լուածոց չորրորդն է (Մոսկուա, 1858), կը  
 ցուցնէ թէ Մեքորպէն շատ յառաջ հայկա-  
 կան տառք կային, և թէ անոնցմէ մէկն էր  
 առ Դանիելի ասորայ գտնուածը. և Մեքորպ  
 ուրիշ բան չէ բրած՝ բայց կատարելագործել  
 դանիելեան նշանագիրքը, որ ըստ Գրիգորի Մա-  
 գիստրոսի՝ քսանուորս տառերէ ձևացած  
 էին : Սակայն Էմին հետեւող է վարգանայ  
 կարծեաց որ կ'ըսէ՝ թէ դանիելեան տառք  
 քսաներկու էին, որոց վրայ յաւելան էր  
 Մեքորպայ եօթն ձայնաւորք և եօթն բաղա-  
 ձայնք : Պատկանեան կը շանայ հերքել այս  
 ենթադրութիւնը. բայց իր պատմաաբանու-  
 թիւնք մեր օրերուն ոյժ մը չունին այլ եւս :  
 Հետազոտութեանց առաջին գլխոյն մէջ՝  
 Պատկանեան կը ճառէ ձայներու (կամ մա-  
 նաւանդ տառից, հայերէն լեզուի, բաղդա-  
 սելով ուրիշ համազգի լեզուաց տառից հետ,  
 (152—186). Դիւբորիէ մեղադիր կ'ըլլայ ի-  
 բեն որ պէտք եղած կարևորութիւնը չի  
 ասար ք ձայնին, որ զեղուած կամ կորսուած  
 ձայնի մը տեղ կը գրուի : Երկրորդ գլխոյն  
 մէջ կը խօսի քերականական ձևերու վրայ,  
 այսինքն՝ անուններու հոլովմանց, (186—  
 227), գերանուանց (227—242), բայերու  
 լծորդութեանց (242—285). Դիւբորիէ ասդիս  
 անդին ուղղութիւններ և մեծապէս հետաքրք-  
 նական ծանօթութիւնք կը գնէ. ի մէջ այլոց՝  
 ձայնաւորաց աստիճանները : Մանրամասն  
 չենք ուզեր խօսիլ, որովհետեւ Պատկանեանի  
 այս երկասիրութիւն, ինչպէս Դիւբորիէի գի-  
 ստողութիւնք՝ ուղղութեամբ կամ կատարելագոր-  
 ծուելու պէտք ունին՝ գիտութեան ձեռք բե-  
 րած արդի արգասեօք : Բայց եթէ նկատենք  
 ժամանակի յորում հրատարակուեցաւ, պէտք  
 է խոստովանինք՝ թէ հայերէն լեզուի բանա-  
 սիրական ստուգանքութեան զգուի վարգա-  
 ման՝ մեծապէս օժանդակած է :

Բաց ի բանասիրութենէ՝ Պատկանեան հե-  
 տամուտ էր ուսման իր երկրին հնախօսու-  
 թեան և պատմութեան, և անշուշտ շնորհիւ

դասախօսութեանց Քոստովիչի հոշականուն  
 երանականին, որ յայնմ ժամանակի ուսու-  
 ցիչ էր ի Լազարեան ձեմարանին, սկսաւ  
 ընթեռնույ վանական կոչուած բեռտատառ ար-  
 ձանագրութիւնքը : Այս նիւթերուն վրայ իր  
 զխաւար հրատարակութիւնք հետեւեալներն են.  
 Ա. Քիւրքընեանի հրատարակած Հայաստանի  
 Լռասագրութեան հնախօսական արժեքը (ի  
 ռուս). տես Վաստակք երրորդ գտնարման Ա-  
 րեւելագիտաց, հրատարակելոյ ի Բ. Բ. Գրի-  
 գորիէի (Պետերբուրգ, 1880) և թարգմանուած  
 ի հայ ի Փոքրէ հանդիսի, (1880, թիւ 10).  
 Բ. Ի լրագրի Հասարակաց կրթութեան պաշ-  
 տօնարանին (Պետերբուրգ, Բալասպետ) չորս  
 հասուած հրատարակեց վանի արձանագր-  
 րութեանց, և անոնց Ասիոյ նախնական պատ-  
 մութեան կարեւորութեան վրայ. նոյնպէս ալ  
 անոնց ընթերցման դրութեան վրայ, զոր  
 քննադատեց Պարխու ուսումնաթերթին Հան-  
 դիս պատմութեան, 1883. Ի վերայ աշխար-  
 հագրութեան մատենի ընծայելոյ Մովսիսի  
 խորհնացոյց. — Գ. Նոր գտնուած քանի մը  
 վանական արձանագրութեանց վրայ (գաղ-  
 դիարէն) ի Մոսկուէն հանդիսի Լուվանոյ,  
 1882 : Դ. Պատկանեան և Սայս. Քանի մը  
 նորագիւտ բեռնակերպ դրութեանց վրայ ի սահ-  
 ման Ռուսոյց, ի նոյն Մոսկուէն լրագրի,  
 1883 թիւ 3. 350—364. — Ե. Քանի մը  
 ի թօքը՝ հայկական հին ամիսներու անուանց  
 վրայ. տպ. ի Պետերբուրգ, 1871. ի ռուս  
 լեզու. նոյնք հետեւեալ 1872 ասորոյն հրա-  
 տարակուած է ի Վաստակ Արեւելեան բաժնի  
 ռուս հնախօսական ընկերութեան, ի հատորն  
 ԺԷ, 1872, էջք 295—339. նոյնպէս և  
 Յուստի գերման լեզուով ի լոյս ընծայեց  
 յ'Ausland օրագրի, 1872 ի 5 փետր. ի  
 հատուածին Յաղագս հնացոյց պատմութեան  
 Հայոց Ueber die älteste armenische  
 Geschichte. Այս դրուածին յառաջբանին  
 մէջ Պատկանեան կը խօսի Հայաստանի նախ-  
 նական պատմութեան արդի վիճակին վրայ :  
 Զ. Դիտողութիւնք ի վերայ հասուածին Է-  
 մինի հրատարակելոյ ի Վաստակ արեւելեան  
 բաժնին, և այլն, ի հատորն ԺԷ, 1874,  
 (էջք 131—147) ի ռուս լեզու. այս քննա-  
 պատմութիւնը շարունակութիւն է Էմինեանի

մէկ ուրիշ աշխատասիրութեան, որ կը գրաւեն 93էն 133 էջերը, « վահագն—վիշապաքաղ հայկական զինարարութեան և ինչոքա—վիշխորանա ըիզ վէտայի », և որոյ հետեւանք եղած ցուալը վիճարարութիւն մը : — Է. Արեւելեան բաժնին վաստակոց նոյն հատորին մէջ (ԺԷ, հատ.) էջը 1թ.—92, Պատկանեան հրատարակեց գրուած մը Պատուական տկանց վրայ, ըստ անտուժեանց եօթնուհետաներորդ դարու մէջ ապրող հայազգոյ մը, Առաքելի Դավիթի մեջ : Բ. Եռալիզոտ արձանագիր մը ի Համասան, հրատարակեալ ի Մոսկոն լրագրի 1885, թիւ 1 : — Թ. Բենեթաճև. արձանագրութիւնք հրատարակեալ ի գործս Հնախօսական ընկերութեան Տփղիսու, Մոսկուա 1887 էջը 115--122. Ժ. Ի վերայ ենթադրեալ պատերազմին զորուեր է թագալատախառար ի վերայ արևանց ինդոսի, աշխարհացոց տախտակով մը, տպ. ի Պետերբուրգ, 1879 էջը 40. նոյնպէս նա եւ ի Գործս համազգային ժողովոյ արեւելադիտաց, տպ. ի Պետերբուրգ ի ուս լեզու ի 1879/80, (էջը 33--77). քննադատեց այս գրուածք Եմիլ Դիլլոն (Dillon) յԱրեւեակնն (Բելգիոյ) ի 1 մարտ 1880, էջ 57. յորում կ'ըսէ թէ Պատկանեան կը ցուցնէ թէ այս պատերազմ՝ ենթադրութիւն մ'է, և նոյն իսկ այս տեսակիտով անընդունելի է ու անպաշտպանելի. քննադատութիւն մ'ալ ըրաւ Աղեքսանդր Երիցեանց (ի ուս) ի Կովկաս լրագրի, թիւ 115. — ԺԱ. Ի Հանդէս բնակչատեսակի հետագային գրուած մը հրատարակեց Օլսհուսէնի Parthava und Pahlav, Mada und Mah գրութեան վրայ զարդիարէն լեզուաւ յորում կը ստորագրէ K. de Restaing. ու հայերէն լեզուով թարգմանութիւն մ'ալ կայ :

Վերջացրեմք ի Պատկանեանէ հրատարակուած պատմական գրուածներով. և եւս Ա. Ճաշակ ի վերայ նախնական պատմութեան գրականութեան Հայոց, ուս լեզուով, և յետեալ յԲնդիսնոզր պատմութեան գրականութեան հրատարակելոյ ի Գորշէ, ի չորրորդ տետրի, Պետերբուրգ 1880 : — Բ. Գիտողութիւններ, զորս ալքի առջև ռանկեալ արժան է ի հրատարակել զարեւելեան աղբերս ազգային

պատմութեան ի Բուսիքէ և ի Բ. Պ. Ի Գործս Ռուսական հնախօսական ընկերութեան, ի հատորն Բ : — Գ. Ժամանակագրական պատմութիւն Մխիթարայ Արիւստանցոյ (ԺԳ դար). հայ բնագիրն ի 1867, թարգմանութիւնն ի ուս ի 1869, և երկուքն ալ յեռեւալ ի Գործս Արեւելեան բաժնին ի հատորն ԺԴ (էջը 223--418). — Գ. Օրազիր պաշարման Սպահանու յԱֆղանաց ի 1722--3, գրեալ ի Պետրոսէ Սարգսեան, ի Յիշատակարանս Պետերբուրգի կայսերական Գիտութեանց Ակադիմիոյ, ի հատորն ԺԷ, մասն Գ. էջ 1թ.—58 : — Ե. Պատմութիւն Մաղաքի արեւելի (ԺԳ դար), հայ բնագիրն ի 1870, ուս թարգմանութիւնն ի Պետերբուրգ ի 1871 (էջը Ժ—106) : — Զ. Պատմութիւն Մողոյաց, ըստ պատմըաց Հայոց երեքտասաներորդ դարու, անոնց այլ և այլ հատուածներն մէջ բերելով ու թարգմանելով ի ուս՝ հանդերձ ծանօթութեամբք. երկու պրակք, տպագրեալք ի Պետերբուրգ ի 1873--74 : — Է. Ահալեա Շիրակացի, հայ բնագիրն, տպ. ի Պետերբուրգ ի 1877 : — Ը. Պատմութիւն Հերակի ի Սերէսու եւ պիտկոյտէ (Է դարու պատմի), հանդերձ շարունակութեամբ պատմութեան Մխիթարայ Անցոյ, (ԺԲ դար), հայ բնագիրն տպ. ի Պետերբուրգ, 1879 : — Թ. Մատենախոսութիւն հայ պատմական գրականութեան (ի ուս). տպ. ի Պետերբ. 1880, ինչպէս նաև ի Գործս Գ. Գումարման Արեւելադիտաց. (Հատ. Ա. էջը 455--511). Թարգմանութիւնն ի հայ ի Փորձ հանդիսի, 1880. ուստի թարգմանեալ և տպ. ի Տեսութիւն (Obzor) լրագրի, ի թիւս 441--43, ի 1880. ինչպէս նաև Դիլլոն արեւելագրի կողմանէ գրուած քննադատութիւն մը ի Մոսկոն լրագրի Բելգիոյ, 1882. թիւ 1 : — Ժ. Փաստաթիւ Բիզանդ. հայ բնագիր Պետերբ. 1883 : — ԺԱ. Բանք շաբաթ Յարութիւն փարդուկտի Ալանդարեանց. հայ բն. Պետերբ. 1884 : — ԺԲ. Հատընտիք ի զրոյց պատմագրաց Հայոց, ի հայ. տպ. ի Պետերբ. 1884 : — ԺԳ. Պատմութիւն թովմայի Արժրոնեայ, հայ բն. տպ. ի Պ. բուրգ. 1887. տես նա եւ ի Գործս Հնախօսական ընկերու.


Թեան Տփղիսու, ի Մոսկուա 1857: — ԺԳ. Գննադատութիւն ի վերայ գրոցն Լաւերի՝ Հայկական ընտիր Հատուածք (Armenische Chrestomathie) ի Քննադատական համագգային հանդիսի (Revue critique internationale), 1881: — ԺԵ. Կենսագրութիւն և գրականական վաստակը Միկե-Մարտիէ հայագիտի, ի Փորձ հանդիսի 1881, թիւ 5: — ԺԶ. Քննադատութիւն աշխարհագրութեան Մովսիսի Խորենացոյ հրատարակելոյ ի Հ. Արսենէ Սուրբի, ի Մոսկուն լրագրի, 1882 (էջք 447-452) K. de Raistaing ստորագրութեամբ: — ԺԷ. Աշխարհագրութիւն Հայաստանի, ընծայելոյ Մովսիսի Խորենացոյ, հայ ընագիր, Թարգմ. Բուս և ծանօթութիւնք. ապ. ի Պ. բուրգ ի 1877 (էջք ԻԼ+84+26), աշխարհացոյց տախտակօք. քննադատութիւնն ի Փորձ հանդիսի 1877, թիւ 4:

Արդէն համառօտեցինք Պատկանեանի կենսագրութիւնն մինչ ի 1862. 1872 թուականին Թուշակաւոր ուսուցիչ եղաւ ի համալսարանին Պետերբուրգի, և ի 1885 թղթակից անգամ Գիտութեանց Ակադիմիոյ: Ճանապարհորդութիւններ ալ ըրած է ի Գաղղիա, ի Գերմանիա, յիտալիա, ի Կովկաս և այլուր. մեռաւ յ'2 ապրիլ 1889: Իր որդին, Ս. Պատկանեան, թէպէտեւ զիտութեանց հետամուտ, բայց բանասիրական ուսմամբք ալ կը զբաղի, որովհետեւ երկասիրած է ընտիր հեղինակութիւն մը Ուտիական վիպասանականաց վրայ, և որ հրատարակուած է ի Պետերբուրգ, 1891:

Կը մայ մեզ խօսիլ Միրտիչ Էմին բանասիրին վրայ, և անով կ'ընել մեր տեսութիւններն Ռուս հայ և հայագէտ բանասիրաց վրայ:

(Շարայարելի)

## Ղ. ԲՈՒՍԱԲԱՌՈՒԹԻՒՆ



(Տես յ'էջ 306)

1536. Կուարանջար. կուարանջարի տակ. կուան Բանջար.

**Ե**րբ կերպօ գրած է հին Բժշկարանն. ի բառս Գալիենոսի հոմանիշն գրուած կ'ամիւշ կամ Ղանկի, այլ և Սարխոս: Բժշկարան մի գրէ « Ղանբիլ, խոտ, մով-» նեղն՝ երկայն, կարմիր յաւաբլտիկ է. Սարխոսն: Ըստ Ամիրտ. և Պէյթարայ, Ղանկիլն (قنقن) է նոյն կերիլն զոր յիշեցինք, (Թ. 1436). Բժշկարան բառ. գիրք մ'այլ գրէ, թէ այսոր « Յոյնք Ալիանեսայ կամ կառկարի սանն »: Բուսարանք և բնախօք տարակուսին ինչ ըլլալուն, և պէտպէս կարծեն. ոմանք այլ համարին թէ ըլլայ Լ. Taraxacum, Փ. Pissenlit. Լատին անունն յունարենէ տունուած նշանակէ Խաղաղընտը Լեռնային տեսակին՝ T. Montanum, յիշուած է ի Ռ-Հ. — T. Serotinum, ի Բարբրգ. — T. Officinale genuinum և T. Crépidióorme ի Ք-Հ. և T. Stenoccephalum Բարբրգոյ մօտերում. — ուրիշ այլեւայլ տեսակներ ի կիլիկիա:

1537. կուանի ծառ.

Թերեւս վերոյիշեալն կա. բայց տարբեր կերպով գրեն Բժշկարանք ոմանք. « Ասեն, թէ (Մարանն) Խեթանի ծառն կու նմանի. և ոմանք սանն, թէ ստոյգ